

կանիշներով օժտուածներուն մէջ, սակայն, հաւատացեալներուն կը մատնանշուին ուղեցոյցներ, ուրկէ կ'ուսանին իրենց պարաւորութիւններն առ անձինս, առ մարդիկ, և առ Աստուած։ Այդ բարձրօրէն զեղեցիկ կրօնքներու առջև տեղի կուտանանհատական դիտումներ, ու միայար ըմբռնումներու և միացեալ ճիգերու ի հետեւանս կը գոյանայ ընկերային ներդաշնակութիւն մը։ Այդ բոլորին մէջ մեծ դեր կը խաղայ եկեղեցին՝ անոնց կրօնասիրական խորունկ զգացումներուն յազուրդ տուող ծէսերով, անոնց անբժշկելիորէն ընկերային էակի պահանջքներուն ի գոհացում զանոնք ի մի վայր խմբող արարողութիւններով, վերջապէս՝ հոգեկան և չօշափելի հասարակաց հարստութեամբ։

Լոնտն

ՇԱՀՄԱՐԾ ՎԱՐԴԱՊԵՏ

ԱՆՔԵՂՈՒԱՄ ԿԱՅԵՐ

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԼԵԶՈՒՆ

1. Ե. դարէն շատ առաջ Հայոց բնագաւառի մեծագոյն մասին մէջ թէև հայերինը լեզուական ընդհանուր միութեան մը նկարագիրն ունէր^(*), բայց ամէն կոզմ միհնոյնը չէր լեզուն իր բովանդակ կազմին մէջ։ Այն զաւառները՝ որոնք կեղռնէն (Այրարատ — Տարօն) հեռու մեացած կը համարուէին՝ ի հարկէ միջամայրի զանազան ազգեցութեանց չնորհիւ պիտի կրէին ձայնաբանական, բառագիտական և այլ փոփոխութեար, որոնցով յառաջ պիտի զային մեր մէջ բարբառներու աւելի կամ նուազ տարբերութիւններ, և առոնց վըլխաւոր ազգականերէն մէկն ալ պիտի ըլլայր օտար ժաղովուրդներու լեզուներուն ընդմտումը։

2. Ե. դարուն մէջ ծաղկած զրական

(*) Հայ վկայութեան Աւերանի (Ա. դար, ն. Ք.) միեւնոյն լեզուն (հայերէն) կը խօսուէ Հայատանի բայր սահմաններուն մէջ՝ իր իսկ օրգի (Աւերանից գրաւրիւն, Գիրք մատնագիրները, Անձնագիրները և այլն)։

հայերէնը միջնաշխարհի բարբառն էր, ինչպէս զիտենք, Այրարատան կամ Աստանիկ անունով ճանչցուած բարբառը՝ որ ազնուականներուն իւ հոգեւորականներուն լեզուն էր. և որովհետեւ մեր լուսաւորութեան կեղրուն հոգին էր, բնակտնաբար կերպոնի այդ լեզուն բոլոր միւս բարբառներէն աւելի հայեցի հանդամանք մը ունենալով՝ նախ Թարգմանիչներուն և յետոյ բռն գրական լեզուն եղաւ մեր մէջ։

3. Մշակուած այդ լեզուին զուրս (գըրաբար)³ բռն ժողովրդական կամ զաւառական բարբառներէն մէկը կամ միւսը հաւատարմօրէն պատկերացնող ո՞ր եւ է զրուած մը չէ հասած մնջի։ Միայն թէ տառնց նմոյշները ցիր ցան կ'երեւին հին մատենագրութեան մէջ, ինչպէս յետոյ պիտի տեսնենք։

4. Գողրան երգերու լեզուի մասին պէտք կայ զիտել տալու որ՝ անզիր զպրութենէ մնջի աւանդուած այդ նշխարներուն մէջ զիւրին չէ տեսնել նախաքրիստոնէական հայերէնին ճշգրիտ վիճակը, վասնզի անտեղի չէ կասկածիլ՝ թէ այդ երգերու լեզուն յեզուիմներ կրած ըլլայ գար ըստ գարե՛ մինչև Խորենացիի և Մագիստրոսի օրերը, միւս կողմէ՝ զանոնք աւանդողներու զըրչին տակ մատենագրական հայերէնին ազգեցութիւնը կրնայ չօշափուիլ։

5. Այսպէս նաև կտսկածելի է որ ժողովրդային առածները եայլն, իրենց բո՛ւ բարբառովը հասած ըլլան մնջի. զոր օրեարենացիի սթէ քո Շարայի որկորն է, միը Շիրակայ ամբարքն չեն առածը չենք կարծիր որ իսկապէս Շիրակացի զեղուկներու լեզուովը մէջ բերուած ըլլայ^(*), Մեր մատենագիրները աեղական լեզուին զրոշմովը պահած չեն երեւիր այդպիսի առածներ, ինչպէս Մագիստրոս (ԺԱ. դար)

(*) Հ. Անոնց Յանձնանեան այն զեղցկանա առաջի լեզուի մասին կը յայտառէ ո՞ւ չը եւզոց (Գողրան) եւ թէ բարգմանաց լեզուին կատարելապէս միարան է (Ճետպօսուրիւն Կախնեաց Թամկութեց, էջ 3), Կոտկածելի է այդ մնջի նամար, վանզի ինչպէս կատելի է բարգմանաց լեզուն, ու ազնուակոնին ըլլայով նանդեռ մաւկուած է նաև եկեղեցկան նոյներու զրական առեւեսակումներովը, կատարելապէս նո՞յն նամարի զեղցուկներու լեզուին նու։ — Այս կողի առածներէն մէկն է նաև Պազարագեցիի յիւսածը. «Խոզի նարօնացելոյ» կոյացու բալամին։

գեղջուկներուն առակինքրէն մէջքերուններ
ընկելու առթիւ՝ աւելի ի՞ր լեզուավել է որ
կը ներկայացնէ զանոնք, եւ ո՛չ թէ ի՞նչ-
պէս օր կ'ըստէր սի զսեհիկս», — Արտայ-
տը օր մը՝ կոնակի վրայ եկած՝ իր ստ-
ներովք կը ջանայ արգիւել երկինքի փըլ-
չումը երկի վրայ. տեսնողները կը հեգ-
նեն զինքը սա բառերով, «որպէս ծղէ ձնկօք
ծառանաս, ծտիկ, քո ծովդ խելօք», ու
թաջնիկը կը պատասխանէ. «որքան կարմ՝
զայն առնեմ»։ Դիւրին է տեսնել թէ հեգ-
նանքի այդ տողերը սամկօրէնի բնոյթ չու-
նին իրենց լնոցնանուր կազմին մէջ. միայն
ծղէ ծունկի և ծով խելի բացատրութիւնները
դողովրդական լեզուի նշաններ կընան հաւ-
մարսւիլ։ Դարձեալ՝ նոյն մատենագիրը
ի զոնիկու գործոնուած առակաւոր խօսք
մը սա բառերով կ'աւանդէ մնովի. «Կնոջ
ըստ կամաց իւր կելոյ թէ թուլասցի՛ լինի
ամուսին որփեսական արհեստի այլապիսի
իրթին հայերէն մը սամիկի բերնի՛ մէջ՝
մեկնութեան չի կարօտիր բնաւ։

6. Թէ զաւառական բարբառներ վաղուց զոյսութիւն ունէին մեր մէջ՝ պարզ ենթագրութիւն մը չէ ինքնին, թէոքտեւ անոնցմէ իւրաքանչիւրը անձանօթ մեացած ըլլայ մեկի՝ առ ի չգոյէ հին վաւերացիւրներու: (Meillet-ի կարծիքը հայ բարբառներու մասին):

7. ԺԱ-ԺՊ գարելու շըջանին պատշաճող մեր թերականները (Մագիստրոս և յիշոյ Յովհան Երզնկացի) կը հաստատեն անոնց զոյսւթիւնն ու կարեւորութիւնը լեզուի տեսակէտով. «Եւ դարձեալ զքու լեզուիդ զիտելն բաւանդակ զբառսն եզերական, որպէս զկորացն և զՏայեցին, զեռուրայինն և զԶորրորդ Հայեցին, զԱպերացին և զՄիւնին, և զԱրցախայինն այլ մի միայն զՄիջերեկեայս և զԱստանիկոն, վասնզի պիտանիք այսոքիկ են ի տաղաչափութեան, այլ՝ և օգտակարք ի պատմութիւնն ուն, զի մի՛ վրիպեսցի(ս) անընտել զոլով լեզուացն» (*):

(*) Սայն հասուածին ոււրիշ մէկ տուչութիւնը աւելի
կը լուսաբանէ անու անուսութիւնը. «Զիեզուաց կար-
ծեցին ուման զի (Թրակացի Եւեկանն կամի առել երե-
պա՞ր է) ու ոււրէ զին ասիմանակից աշխարհն իցե՞ն՝
բացառութիվ ազգաւ և լեզուաւ՝ լինել տեղեակ
ձայնից նոյին, վասնից կարի օքտակար իցեն այս առ-
սաւզաբանութիւնն . . . Բայց առ ո՞չ գօտարազգին

8. ii) Հինչէն հասած վկայութեան մը
համաձայն (Կորիւն)՝ Մարտկան կողմերու
հայ բնակչութեան լեզուն խնցրեկազոյն եւ
խոշորագոյն անուններով կ'որակուի, և սա-
կայն նոյն պատմիչը դարձեալ կ'աւելցնէ՝
թէ Մաշեց (= Մեսրոպ վարդապետ)՝
քրիստոնէական առաքելութեան շնորհիւ՝
կրթելով պարզախօս ըրաւ զանոնք, ուրիմն
լեզունին հայերէն էր՝ թէև կորմայօրհն ա-
զաւադուած :

Դերջանեցաց մասին նոյնը տեղի ունեցած է Ա. Գրիգորի առաքելութեան օրերուն, միայն թէ՝ Ազաթանգեղոսի կիրարկած խնդրելիքաղյն և խոշորապյն բառերը (Կորիւնէն աւելցուած) նոյն հայ բնակչութեան ո՛չ թէ Լիզուին այլ բարքին յատկացուած են, առ յայտնի պատճառով որ Լուսաւորիչ գրաւոր կրթութեան մը գերը չէր որ պիտի կատարէր անոնց մէջ:

թ) Զ. գարու սկիզբները ապրող Մալմթիոյ տառի եպս.՝ Զաքարիա Հոկտոբեր՝ թէև Սիւնեաց աշխարհի մասին խօսելու առթիւ կը գրէ՝ թէ «Սիսականը իրեն սկզբանէ լեզուն ունի», բայց այդ վկայութիւնը (մանաւանդ օտարի մը կողմէ) հայերէնէ տարբեր լեզու մը հասկնալու միտքը չի պարտազրեք մեղի։ Արդէն Կորիւնի վկայութեամբ՝ Ս. Մեսրոպ Սիւնեաց աշխարհը երթալով ժողովեց մանուկներ, և այդ զազանամիտ՝ վայրենապոյն և միւսպարարոյ կողմէրը լուսաւորեց աւետարանական քառորդամբ։ Թէ Սիւնեցիք հայ էին՝ կը հաստատուի մանաւանդ իրենց ա՛յն պահանջումովը որուն համաձայն հայկագի կ'ուղէին կոչուիլ, ինչ որ ցոյց կուտայ խորին խնամութիւնը հայ ցեղին հետ, և հետեւ բար իրենց լեզուն ալ հայ բարբառ մը կը բնար բլլալ։

զ) Գալով Սասունցւոց՝ որոնց բարքն
ու լեզուն Խորեցի անունով կը նկարա-
գրուի Թովմա Արծունիի մօտ (Ժ. դար)՝

ասէ, այլ զիւըլյ լեզուին զիսոս եւ որ ընդ նովար
զանազան բառ, զեկերականս, ուպէս զետրեայն,
զՏայեցին, զԽուրայինն, զՉորրայ Հայեցին,
զՄպերացին, զՄիւեցին, զՄրցախայինն, այլ մի՛
միայն զՄիշերեկայս եւ զՄասնիկան . . . եւայիւ լե-
կու հատուածներուն մէջ զոյց զդուրառութիւն յառու-
ցանոց կէն ըլլայ այլ մի՛ միայն բացառութիւնը,
սակայն մի՛ միայնը պէտք է նաևին ոչ միայն
հօսնութիւննամ»:

գուցէ ծագումով օտար՝ սակայն վաղուց հայացած լեռնականներ էին, երբ պատմիշը այցելեց անոնց։ Ահա Թովմայի խօսքերը՝ «Կէսքն վրիպեալք ի թնական հայրենի լեռուէն»^(*) . . . այնքան խրթնի եւ անձանօթք պատահին առ միմեանս, վիմէլ բարգմանց անզամ կարօսանան, այլ ի ժամանակս հասելոյ թշնամեաց յերկիրն իւրեանց՝ գան միաբան լեռնայինքն յօդնութիւն իշխանացն (Տարօնոյ) զի են տիրասէրք . . . եւ են գազանաբարոյք՝ արիւնարրուք, առ ոչինչ համարելով զավանումն եղբարց հարազտաց, նաև զանձանց ևս . . . Բնակեալք ի լերինն որ բաժանէ ընդ Աղձնիս եւ ընդ Տարօն, եւ յաղազս խրթնի եւ անհետազօտելի խօսիցն եւ բարուցն կոչին խոր, յորոյ անուն եւ լեռանն կոյր անուանի»։ Պատմիչը Ասորեստանի Սիներիմ թագաւորին երկու հայրասպան զաւակներուն հետ ի Հայո ապաստանող ժողովուրդի մը սերունդը կը համարի զանոնք — «Սոքա են գոհհք Ասորոց» —, եւ իրը թէ այդ արքայորդիներէն մէկուն՝ Սանասարի անունով ալ ինքզինքնին Սանասանայի (Սասնեցիք) կոչած են, ևայլն։

Մեր կարծիքն այն է թէ Խութեցւոց կամ Սասունցւոց լեզուն՝ Տարօնի կամ Վասպուրականի (Արծրունեաց) բարբառներուն բաղդատմամբ իւրնացած կամ աղճառուած լեզու մըն էր (գուցէ նախաքրիստոնէական թուականի մէջ հօն բնակող ասորի ցեղի մը խառնուրդին հետեւանքովը). ապա թէ ոչ ի՞նչ արժէք կրնայ ունենալ Թովմայի սա հետաքրքրական վկայութիւնը՝ թէ այդ լեռնականները պահեն զաղմուան զին բարգմաննալու վարդապետացն Հայոց՝ զոր հանապազ ի թերան ունին»։

[Տօմաչէքի կարծիքը՝ թէ ծագումով և լեզուով հայ չէին Խութեցիք կամ Սասունցիք, պատմական հիմ մը կրնայ ունենալ աւելի հստագոյն ժամանակներու՝ բայց ո՛չ ժ. դարու համար։ Սասունցւոց լեզուն, որ այսօր Մշոյ գաւառականին մէկ ենթարրբառ կը նկատուի, չի կրնար հաստատուի որ ժ. դարէն վերջը տարածուած ըլլայ ոյդ լեռներուն վրայ]։

(*) Առօս չէ՝ պատմիչի հայեցքի այդ հայրենի լեզուի մասին՝ որմէ վեխպատ էին այն լեռնուրդիներ, ասուեր, Յ եւ ան քէ հայերէն։

Հայ քերականներու յիշած եօթը զաւական կամ եզերական լեզուներէն երեքին համար միայն հիներէն յիշատակութիւններ հասած են մեզի, ինչպէս տեսանք։

9. Եթէ իրրեւ ուսմիշտենի կամ ժողովրդական լեզուի նշաններ համարինք այն ամէն բացատրական դարձուածներն ու քերականական ձեւերը՝ որոնք բուն կանոնատոր գրաբարին ճշգութիւններէն կամ ուղղութենէն կը չեղին՝ կարելի պիտի ըլլայ ըսելթէ մեր հին մատենազիրներուն (ի մասնաւորի Փաւատոսի և Փարպեցիի) զրուածներուն մէջ կը զիտուին այդ հատքերը աւելի կամ նուազ չափերով ինչպէս ակնարկեցինք ի վերև՝ իսկ ե. դարէն վերջն աւ Ցավհան Մամիկոննեանի (կ. դար) և ուրիշներու մօտ^(*)։ Մինչեւ ժ. դար երկցող այդ լեզուները՝ (զուրս թողլով գրչագրական անզգուշութիւններու կոմ սխալներու վերագրուելիք մտուր)՝ լիրեւ բնական ու ընտանիկան ոճի նշխարներ գրեթէ անդիտակցաբար սպրգած են գրչի տակ։ Ժ. դարէն ասզին՝ լեզուին մէջ կը զզացուի ժամանակակից աշխարհաբարին ազգեցութիւննը՝ զոր հիւրլնկալելու զիտումը ծայր կուտայ մանաւանդ նարեկացիի այն երգերուն մէջ՝ որոնք կէս-կրօնական նիւթերու ևն նուերուած։ Կարդա՛ Սայլ քերթուածին տողերը.

«Երէ սամիքն իր սրծարկ, լուծն եւ ոսկի, եւ սամոնին սպրցմի, Փոկեր շարած շարանման ևն մազն ամեն նոյլ մարզարիշ . . . Երէ եղինին սար են ու սպիտակ եղջիւրին ամեն խաչանման, ևն մազն ամեն նոյլ մարզարիշ . . . եւայլն։

10. Ժ. դարուն, ուր ժողովուրդին մտաւորական մակարդակն ու հասկցողութեան աստիճանը նկատագութեան առնուելու պէտքն ա՛լ աւելի կը շետուի, Շնոր-

(*) Ա-Զ դաւերն կատարած բարգմանուրիններն մէջ ալ՝ ու յոյն լեզուի ազդեցուրեան տոկ զբարար առանձին ներականուրեան մը վրայ ծեւափոխուցաւ զուար չէ տանել նման նշաններ, ի մասնաւոր յարաբեական դեանունը կազմաւած խօսիք մը վերլուծական ձեւին՝ անցեալ պերբայի ներեին՝ համադրական ձեւի մը վերածումը ստեղ կը նանդիպի այս վերջին գրւածներն մէջ, եւ ուսմիշին զայց մը կուտայ խօսիքն՝ թէեւ յունական ներականուրեան նմանցումը ալ կրնայ մեկնուիլ։

հալի հոյլ մը հանելուկներ կը սկսի յօրինել՝ նուազազոյն չափով մը գոհացում ուղելով տալ այդ պէտքին։ Աշխարհիկ լեզուին քաղաքացիական իրաւունք մը տալու գրական այդ յանդառութիւնը կ'արդարանար թերես սա՛ յետին մտքով թէ այդ իսպնածին լեզուն պիտի կրնար ուզգակի կամ անուղղակի նպաստել մատենագրականին հասկացողութեանը, ինչ որ յաջորդ դարուն մէջ ալ շատերու երազն ու ցանկութիւնն եղաւ Հին գրաւոր լեզուն լա՛ւ դիտցողները՝ քիչ ոնդամ սակայն յանձնառու եղան գրչի այդ զոհողութիւնն ընկերու յօդուտ ամմիկին։

11. Մեր մէջ՝ ուսմօրին լեզուի մը գոյութեան իրաւունքը հաստատողներէն ումանք սա համոզումն ունեցած են՝ թէ արդէն թ. դարուն զուտ ժողովրդական լեզուով գրած ըլլայ Ծապուհ Բազրատաւնի իր պատմական մէկ աշխատտութիւնը (այժմ կորսուած)։ Վասնզի ժամանակակից պատմէ մը՝ Յովիան կաթողիկոս գեղջուկ բանիւ գրուած զործ մը նկատած է զայն։ Պէտք է դիտել տալ սակայն՝ որ զեղուկ բան բացատրաւթիւնը այդ ժամանակին համար հնեսորական կամ ֆերողական շարադրութեան ու ոճին հոկանիչն է զրեթէ, և չէր նշանակէր թէ աշխարհաբար ըլլալու էր այդ կորդի գրուած մը։ Հետազոյ դարերուն մէջ ալ նոյն միտքը կը չօշափինք մեր մատենագիրներուն մօտ։ Պօղոս Տարօնեցի (ԺԲ. գարուն սկիզբը) իր վիճաբանական ընդարձակ գրուածքին համար կը յայտարարէ թէ զեղուկ բարբառով կամ աշխարհաբար (հեղինակին գործածած բառերն են, էջ 319) գրեց իր զործը, եւ ինքն է զարձեալ որ իր այդ բառերուն բացատրութիւնը կուտայ ըսելով ոչ խորին արուեստի գրամս կոփեալու։ Եւ իրօք ալ ամրող գրուածին մէջ աշխարհիկ բացատրութեան մը կարելի չէ հանդիպիլ (*)։ Նոյն իմաս-

տով կը կիրարէ Սարգիս Շնորհալի (ԺԲ. գար) գեղջուկ բանիցը, որ՝ իր կարծիքին համաձայն՝ կրնար աղաւազել «զտեսութիւն մտաց», և արհամարհելի ցուցանել զվայել-չականն ուստամասիրաց և բանասիրաց»։ Այդպէս և ուրիշներ։ Աւելի վերջն ապրող գրիչ մը (Արիստակէս?) հաւաքածոյ մը յօրինելով ֆերողական կամ հունական բառերու զեղջուկ կը կոչէ այդ ցանկէն զուրս թողուած ա՛յն բառեր՝ որոնք արձակ շարադրութեան մէջ կը զործածուէին ընդհանրապէս։

12. Բուն աշխարհիկ գրականութիւնը կամ լաւ ևս է ըսել՝ ուսմօրին զրելու անհրաժեշտութիւնը [եկեղեցական ուսմանց ըշջանակէն զուրս] աշխարհական զասակարգին զարդացմանը ծառայող ծանօթութեանց պէտքէն ծագում առաւ մէջ, որ ատեն կիլիկեան զաւարարաբառը՝ որ գրեթէ իրեւ հասարակաց լեզու ամէնուն խօսածն էր՝ նորին հետ հինն ալ խոռնելով՝ գրական ձեր մը տակ մտաւ, առանց սեպհական և նուրբ գործարանաւորութեան մը կազմն ստանալու (*):

13. Կիլիկեան գրականութեան մեզի ընծայած կորեոր զործերէն առաջինն է Հերացի Մխիթար բժիշկին «Մխիթարութիւն Զերմանց» աշխատութիւնը։ Հաւանսրար սակայն՝ իրմէ առաջ ուրիշները նոյն ոճով փորձեր ըրած էին զեղարանական գրուածներով (ինչպէս է «Ախրապային» կոչուած զիրքերու մէկ մասը) և բժշկական հրահանգներ ի գիր առնելու առթիւ։ Ծընորհալիին յաջորդ Գրիգոր Տղայ կաթողիկոսին խնդրանքով պատրաստեց Մխիթար այդ զործը, ըլլայ այն թարգմանութիւն՝ ըլլայ ինքնազիր աշխատասիրութիւն։

Բաղդատելով իր ոճը ուրիշներու ոճին հետ՝ որոնք յետոյ գրեցին, աւելի հաւատաբրմութեամբ ուսմօրէնին ուշ գարծուցած կ'երեսի Մխիթար՝ քան գրաբարին, որուն ձեւերն ու ասացուածները թիչ անդամ կուգան իր գրչին տակ։

14. Ուուրինեանց նորահաստատ իշխանութեան ընորհիւ ա՛լ աւելի ընդարձա-

(*) «Այդ նախնեաց ուսմօրէնին սովորականն է, ինչպէս կը գրէ Հ. Դ. Ցովնանեան (Հետազօտքին նախնեաց նախմօրէնին, էջ 105), ինչ լեզուին ու նոր բարբառոյն աշբեւեն ու ձեւեւն իշարու կցել ու խառնել։

(*) Այսպէս պէտք է մեկնել նաեւ Խորինացի հասարակաց խօսքը, որով գրած էր իր պատմութեան Գ. Գիրքը, ուր պերաբանութիւնն կը զաղրին ըստ նեղինակին, եւ սակայն դիւրին է տեսնել ու ամբողջական զործին լեզուն ու շարադրաւութիւնը կը մնայ միւս նո՞յն։ Խնչպէս Ցովնան Երգնակացին ալ (ԺԲ. գար) իր «Յաղազ Երկնային Շարժման» Երգուածը աւելիահական խօսիկ յօրինած է «վաս դիւրաւ նասկնալի լինելոյ ընթեցողաց», թէեւ գրաբառն է որ ծայրէ ի ծայր կ'իշիւ իր գրուածին մէջ։

կուեցաւ կիլիկիան գաւառաբարբառի զը-
րական գործունէրւթիւնը, և առ այդ սա-
տարող գրիչներէն մէկն եղաւ ԺԴ. զարուն
մէջ ՍՄԲԱԾ ԳՈՒՆԴԱԾԱՊԼ, կոստանդին
արքայահօր որդին ու Հեթումի եղբայրը:
Իրեւ պատմիչ՝ ունի համառօս Տարեգիրք
մը, զոր Մատթէոս Ռւոհայեցիի պատմու-
թենէն քաղաք է՝ տեղ տեղ գաւառական
հայերէնին ձեւը ներմուծելով հօն: Իսկ
բուն կիլիկիան բարբառով յօրինած իր զոր-
ծերն են՝ Անսիիշ Անժինիա (Assises d'Antioche)
կոչուած օրինագիրքի մը թարգմանու-
թիւնը, և Դատաստանագիրք՝ զոր Մխիթար
Գոշի համառուն զրուածքին հետեւողու-
թեամբը պատրաստած է՝ ժամանակին պա-
հանջներուն համաձայնեցնելով զայն, ինչ-
պէս նաեւ Լամբրոնացիի թարգմանութեամ-
բը արդէն ծանօթ բիւզանդուկան քաղաքա-
յին օրէնքներն ալ տւելցնելով այդ աշ-
խատութեան վրայ:

Կիլիկիան գաւառաբարբառի զրակա-
նութեան կը վերաբերին հետեւալները.

1. Գիրք Վասարակոց (ԺԴ. զար) (թրգմ.
արաբերէնէ):

2. Վարդան Ալգեկցի, առակին:

3. Վարդան Պատմիչ (մանաւանդ Պատ-
մուրեան վերջին մասը):

4. Հերում Կորիկոսի, Ժամանակարու-
թիւն:

5. Միխայէլ Ասորի (թրգմ. ասորերէնէ):

6. Մատրես Ուռնայեցի եւ Գր. Երկը,
Պատմուրիսին:

7. Մաղաքիա Աբեղայ, Պատմուրին Ազ-
գին Նետողաց:

8. Գրիգոր Անաւարզեցի, Թուղը առ Հե-
րում Բ.:

9. Բժշկական Գրուածներ (ԺԲ-ԺԵ. զար):

10. Գիւնանական կամ Անենական Գրու-
թիւններ (Պարոն Կոստանդին, Օշին, Լեռն
Ք. և Լեռն Ե.):

b. b. Դ.

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ՃՐԱԳՆ ՈՒ ԱԻԵԼԸ

«Ո՞չ լուցանիցէ նրազ եւ
ածիցէ առել ի տան».

(Գուկ. ԺԵ. 8)

Պերն ու Մարգրիտ եղբայր ու քոյք
Աղքատիկ են, ու կը բնակին
Փոքր ու անօթ բիւզանդուկան քաղաքա-
յին օրէնքներն ալ տւելցնելով այդ աշ-
խատութեան վրայ:

Հայրը Պերնին տրւաւ ճրազ,
Մայրն ալ աւել մը Մարգրին.
Սոնն իրենց տանը՝ յետին
Պահպանակներն էին կըրկնակ:

* *

«Պերն, ըստ հայրն, այդ ձեղունին
Բարձրութեան աշխը միւս յառէ՝,
Քեզի տրուած նրազը վատէ,
Որ մուր ցնորդներ հու ծակամուտ չըդարանին: